

ՖՐԵԴԵՐԻ ՄԻՍԹՐԱԼ

ՄԻՐԷՅՕ

Պրովանսական քերթուած

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

ԼՏՏԵՆԻՆԵՐՈՒ ԱԳԱՐԱԿԸ

Կ'երգեմ աղջիկ մը Փրովանսի:
Իր մատաղատի տարփանքներուն մէջ,
Մեր Բրօն մէջէն, ցորեններն ի վար, ու դէպ ի ծովը,
Խոնարհ աշակերտ մեծ Հոմերոսին,
Կ'ուզեմ էնոր հետեիը
Որովհետեւ ագարակի աղջիկ մ' էր լոկ,
Քիչ է խօսուած էնոր մասին Գրօէն դուրս:

Թէպէտ էնոր ճակատը կը փայլէր միայն
Երիտասարդութեամբ, թէպէտ և էն չունէր
Ոչ ոսկի չապարօշ, ոչ դամասկեան լօղիկ,
Կ'ուզեմ որ փառքի մէջ՝ թագուհիի մը պէս
էն բարձրանայ, և փայփայուի արհամարհուած մեր լեզուովը,
Վասըն զի մենք ձեզի՝ համար միայն կ'երգենք,
Խաշնարածներ՝ և ագարակի բնակիչներ:

Ո՛վ Տէր Աստուած իմ հայրենիքիս,
Դուն որ ծընար հովիւներուն մէջ,
Բոցավառէ խօսքերս ու շունչ տուր ինձի.
Կանանչներուն մէջ, դուն գիտես,
Ծօղերուն ծոցն, արևուն տակ,
Երբ հասուննան թուզերն, անկուշտ գայլի պէս՝
Մարդը կուգայ և պտղաթափ կ'ընէ ծառը:

Բայց ծառին վրայ որուն ստաերը կը կտորէ,
Դուն նորէն ճիւղիկ մը կը բուսցընես
Որուն անկարող կ'ըլլայ անյագ մարդն իր ձեռքն հասցընել,
Գեղեցիկ ընձիւղ մը վաղափութիթ,

Անուշահոտ, և կուսական,
Որ յուլիս ամսուն կը դառնայ աղւոր պըտուղ մը հասուն,
Ուր կուգայ իր քաղցը յագեցընել թռչունն օդահու:

Կը տեսնեմ ահա այդ ճիւղը քնքուշ,
Դ անոր թարմութիւնն հոգիս կը մոզէ.
Կը տեսնեմ հովուն տակ երկնքին մէջ օրօրուիլն անոր
Տերկներուն՝ և անմահական պըտուղներուն:
Ո՛վ աղւոր Աստուած, բարեկամ Աստուած,
Թո՛յլ տուր ինձի որ փրովանսեան լեզուին թևով՝
Թռչուններու ճիւղին հասնիմ:

Ռոնի ափին վրայ, կաղամախներուն
Եւ ուռիներու շարքերուն միջև,
Ջուրէն կըրծըւած խեղճ հիւղի մը մէջ,
Կողովագործ մը կը բնակէր
Որ ագարակէ ագարակ կ'անցնէր
Իր որդիին հետ ու կը նորոգէր
Քակուած կողովներ, ծակած սակառներ:

Օր մ' որ արտերէն այդպէս կ'երթային
Իրենց ոգորի մորճերու երկայն տրցակներովը,
— Հայր, ըսաւ Վինսեն, արևը նայէ.
Կը տեսնե՞ս հունա, Մակլոնի վերև,
Ամպի սիւներն՝ որ դայն ահա կը պաշարեն.
Եթէ այդ պատնէշն այսպէս կուտակուի,
Հայր, տունն չըհասած՝ թերևս թըրջի՞նք:

— Մովու հովն է որ կը շարժէ տերկները,
Չէ, անձրև չի գար, ըսաւ ծերունին.
Ա՛, տարբեր բան՝ եթէ փըշողն
Արևմտեան հովն ըլլար:
— Հայր, հրքան արօր կը բանեցընեն
Լըտտենիներու ագարակին մէջ:
— Վեց, պատասխանեց կողովագործը.
Քրօի ամենէն մեծ կալուածներէն մէկն է անիկա:

Նա, չէ՞ս տեսներ հոն՝ ձիթենիներու իրենց մեծ այգին.
Անոնց մէջը կան քանի մը շարքեր որթետունկերու
Ու նշենիներու... Բայց է՛ն աղւոր բանն, ըսաւ՝ իր խօսքը
Կտրելով (և այս կողմերն ատոր պէս երկու հատ չըկայ)
Սա է որ այնքան ծառուղի կայ հոն
Որքան օր ունի տարին, և անոնց ամէն մէկուն մէջ

Ճիշդ այնքան ծառ կայ՝ որքան ծառուղի:

— Բայց, ըսաւ Վինսեն, զարմանալի բան,
Ո՛րքան հաւաքող պէտք է ունենալ՝
Քաղեւու համար ձիթապլտուղներն այդքան ծառերու:
— Օ՛, այդ բոլորն ալ կ'աւարտի դիւրաւ.
Պօի աղջիկներն, Ամենայն Սրբոց տօնը երբոր գայ,
Կարմիր կամ նըշագոյն ձիթապլտուղներով
Կը լեցընեն ինչքան տոպրակ կայ ու սաւան...
Երգելով երգելով, աւելի ալ ըլլար՝ պիտի հաւաքէին:

Եւ Ամպրուա կ'շարունակէր դեռ խօսիլ...
Եւ ահա արեւն որ կ'անհետանար բլուրներուն ետին,
Ամենէն աղւոր գոյներով կ'երփնէր ամպերը թեթեւ.
Եւ երկրագործները՝ զոյգ զոյգ լծուած ջորիներուն վրայ,
Կը դառնային, յամր, իրիկուան ճաշին,
Քըթանը ցըցած...
Եւ գիշերը մութնալ կը սկըսէր հեռաւոր ջրամարգերուն մէջ:

— Ահա արդէն կ'ընդնշմարուի կալին մէջ
Յարդի գէգին կատարը,
Ըսաւ Վինսեն, ալ վախ չունինք անձրևէ:
— Այդտեղ կ'աճին ոչխարները.
Ամառը, անտառն ունին շոճերու
Եւ ձմեռը՝ դաշտը գայլախաղուտ,
Յարեց ծերունին... Հող ամեն բան կայ.

Եւ ծառի բոլոր թաւուտներն այդ մեծ
Որ կղմինտըրներուն վըրայ շուք կը ձգեն,
Ո՛ւ այդ աղւոր աղբիւրն որ ձկնարանի մը կը հոսի,
Եւ մեղուի այդ փեթակները բոլոր
Որ անձնիւր աշնան կը կողոպտուին
— Եւ երբ մայիսը հասնի,
Լըտտենիներն ի վար հարիւր պարս կըկախեն.

— Բայց այս ամբողջ կալուածին մէջ՝
Ինծի համար քն հաճելին, ըսաւ Վինսենը յանկարծ,
Ազարակին աղջիկն է.
Եւ եթէ դեռ կը յիշես,
Էնիկա մեզ անցեալ տարի շինել տըւաւ
Ձիթապլտուղ հաւաքողի երկու կողով,
Ու երկու կանթ դընել տըւաւ իր սակառին:

Պօսուընտելով այսպէս՝ հասան

Դըրան առջև.

Աղջիկը կերը տըւեր էր շերամներուն,

Ու սեմին վրայ, ցօղին տակ,

Հիմա կուգար կարժ մ' ոլորել.

— Բար' իրիկուն ամենուգ,

Ըսաւ ձերունին գետին նետելով մորճերն ոգորի:

— Աստուծու բարին, Ամպրուս վարպետ,

Ըսաւ Միրէյօ. տեսէք, իլիկիս ճոթը կ'անցընեմ.

Բայց դուք ինչո՞ւ այսպէս ուշ էք մընացեր.

Ո՞ւրկից կուգաք, վալապրեկէն:

— Այո, և մեր ճամբուն վըրայ պատահելով ագարակը

Լքտտենիներուն,

Ուշ է՝ ըսինք, երթանք գիշերն յարդի դէզին տակ պառկինք:

Նւ կողովագործն իր որդիին հետ

Գընաց տափանի մը վըրայ նըստաւ.

Պօսին ալ ձըգած, երկուքը մէկէն

Կիսկատար փնացած կողով մը սկըսան

Հիւսել ետանդով,

Նւ իրենց խուրճը քակելով,

Կ'ընդելուզէին ու կը պրկէին ոգորներն հըլու:

Վինսն տասնըվեց տարեկան չըկար.

Բայց մարմինով ինչպէս դէմքով՝

Ազուր կարիճ մըն էր, հուժկու շինուածքով,

Ճիշդ է՝ բաւական թուխ երեսներով,

Բայց սև հողը միշտ

Ազնիւ ցորեն կը բերէ,

Ու սև խաղողէն կը հանուի գինի մ'որ պարել կուտայ:

Ինչ կերպով պէտք է ոգորը

Պատրաստուի ու գործածուի,

Շատ աղէկ գիտէր. ըսել չէ թէ նուրբ

Գործերու վերայ կաշխատէր ան սովորաբար,

Այլ կը յօրինէր գրաստի զամբիւղներ,

Ամէն ինչ որ ագարակի մէջ պէտք է,

Շէկ հողնոցներ ու յեսանի պատեաններ,

Ճեղքուած եղէգէ սակառներ, շուտով ծախուելիք բաներ,

Կորեկէ աւելներ,

Նւ դեռ ուրիշ ասոնց պէս շատ մ' իրեղէններ

Արագ արագ կը շինէր, լաւ, շնորհալի,

Վարպետի ձեռքով...

Բայց հանդիման արտէն ու տափաստանէն
Արդէն մարդիկն աշխատելէ դարձած էին:

Դուրսը, զով օդուն,

Մէրէյօ, քնքուշիկ ազարակալանուհին, քարէ սեղանին վրայ
Բանջարեղէնի աղցանը դրեր էր.

Բեռնաւորուած լայն պընակէն,

Իւրաքանչիւր ծառայ՝ տօսախէ դըգալի խոշոր հարուածներով՝

Բակլաներն արդէն կը խլէր կը քաշէր:

Ծերն ու իր որդին դեռ կը հիւսէին:

—է՛, չէ՞ք դար ընթրել, Ամպրուա վարպետ,

Ըսաւ Ռամոն վարպետն՝ ազարակին տէրը,

Իր քիչ մը վէս ձևովը.

Ա՛լ մէկդի դէք կողովը.

Ձէք տեսներ, աստղերն ահա ծագեցան:

Միւրէմ, շուտով ըսկուտեղ մը բեր.

Սեղանին քով եկէք, յոգնած ըլլալու էք:

Ահ կուգանք, ըսաւ Ամպրուա վարպետը.

Ու քարէ սեղանին դէպի մէկ անկիւնը

Եկան մօտեցան ու հաց կտրեցին.

Միւրէյօ, գողար և աշխոյժ,

Ձէթով համեմեց պընակ մը բակլայ,

Յետոյ վաղն ի վաղ բերաւ զայն ձեռքովն անոնց հըրամցուց:

Տասնհինգ տարու էր Միւրէյօ.

Կապոյտ գետնափ Ֆօն-վիէօի,

Եւ դուք, Պօի բըլուրներ,

Եւ դուք, Տի Գրօի դաշտեր,

Անկից ի վեր այլ ևս էտոր նըման լաղոր չըտեսաք:

Ջըւարթ արեւը հասուցեր էր զէնիկա.

Ու թարմ, անմեղուկ,

Դէմքն այտերուն վըրայ երկու փոսիկ ունէր:

Էնոր նայուածքը ցօղ մըն էր

Որ ամէն ցաւ կը փարատէր...

Նըւազ անուշ, նըւազ մաքուր է աստղերուն ճաճանչը.

Մազերը, վերէն վար խոպողաւոր,

Սև կը փայլէին.

Եւ կուրծքը կըլոր

Դեղձ մըն էր կրկին՝ դեռ ոչ շատ հասուն.

Եւ խօլազուարթ ու կայտառ,
 Ու քիչիկ մ' ալ վայրենի...
 Գաւաթ մը ջուրի մէջ՝ տեանելով այդ բոլոր շընորհը՝
 Մէկ ումպով խըմել պիտի ուզէիք:
 Յետոյ, երբ անձնիւրն՝ ըստ սովորութեան՝
 Իր գործին վըրայ ըսելիքն ըսաւ,
 (Ինչպէս, վա՛խ, վա՛խ, վա՛խ, հօրկանս օրով՝ մեր ագարակին
 մէջ),

— Նայինք այս գիշեր, Ամպրուան վարպետ,
 Ի՞նչ պիտի երգես,
 Ըսին, ասիկա քընացողներու ընթրիքն է կարծես:
 — Սնւ եղէք, տըղաք. ծաղրողին վըրայ,
 Ըսաւ ծերունին, Աստուած կը փըչէ
 Ու հողի նըման զայն կը դարձնէ.
 Դձեք ինչու չէք երգեր, դուք որ երիտասարդ էք և ուժով:

— Ամպրուան վարպետ, ըսին մըշակներն,
 Իրան, կատակով չէ որ կը խօսինք.
 Տես, Քրօի գինին հիմայ գաւաթէդ դուրս պիտի յորդէ.
 Բաղխենք բաժակնիս, հայրիկ, ու կոնծենք:
 — Ա, իմ ժամանակս երգիչ էի ես,
 Ըսաւ այն ատեն կողովագործը.
 Բայց ի՞նչ ընենք, հիմայ՝ ճաթած են հայրիներն*):

— Ամպրուան վարպետ, զըւարթացնելու համար մեզ,
 Կըտոր մը երգէ, ըսաւ Միրէյօ: խնդրեմ,
 — Աղւոր աղջիկ, պատասխանեց Ամպրուա,
 Նըման է իմ ձայնս հատաքաղ հասկի,
 Բայց քեզ հաճելի ըլլալու համար պատրաստ է արդէն:
 Եւ անմիջապէս սա երգն ըսկսաւ,
 Պարպելէ ետք իր գինիի գաւաթը:

Ա.

Սուֆրեն պայնը րը ծովու վըրայ կը հրամայէ,
 Եըշանը տուաւ նաւահանգըստին մէջ՝ Թուրնի.
 Ահա Թուրնէն կը մեկնինք մենք՝ հի՞նգ հարիւր փրովանսցի:

*) Հայրիները ծածուծ են (Li mirau soun creba): Փրովանաս-
 կան լեզուին մէջ, mirau (հայելի) կը կոչուին այն երկու փայլուն
 ու հնչուն փոքրիկ թաղանթները զոր ճպուռներն ունին իրենց փո-
 րին տակ և որոնք՝ շփուածով յառաջ կը բերեն այն աղմուկը որ
 իրենց երգը կը համարուի: Երբ մէկը ծերանալով ձայնը մարի,
 առածի կարգ անցած է ըսել՝ «Հայրիները ճաթել են»: Մ. Հ.

Անգլիացւոյն յաղթելու մեծ էր փափաքնիս.
Ա՛լ չէինք ուզեր մեր տունը դառնալ՝
Անգլիացիին կորակոր փախչիլը դեռ չըտեսած:
բ.

Սակայն առաջին ամիսը որ մենք կը նաւարկէինք,
Ոչ մէկը տեսանք բայց եթէ միայն
Քեքափայտերուն մէջ հարիւրներով թռչող որորներն:

Բայց երկրորդ ամսուն,
Փոթորիկ մը մեզ բաւական տանջեց,
Գիշեր ցերեկ կը պարպէինք նաւուն ջուրը.
գ.

Բայց երրորդ ամսուն, ալ կատաղութիւն եկաւ վըրանիս,
Արիւննիս կ'եռար՝ մարդ չըգտնեցնուս
Որ կարենայինք մեր թնդանօթովն աւել ու սրբել:

Մյն ատեն Սուֆրենն՝ «է, տըղաք, կայմին թակաղանդն
ելէք»,
Հաւա, և յանկարծ, սարապանը՝ վար ծըռելով՝ հեռուն
Արարական ծովափին կողմը կընայի:
դ.

— Է՛, աչքերնիս լոյս, գոչեց սարապանն, ահա երեք
Քոշոր նաւ շիտակ մեր վըրայ կուգան: հատ
— Շուտ, տըղաք, պատրաստ, շուտ, թնդանօթները տեղն
անցուցէք,
անցուցէք,

Գոռաց իսկոյն ջոջ նաւաղը.
Թող Անտիպեան թուզերը նախ շօշափեն,
Յետոյ մենք անոնց ուրիշ կողովէ մը կըհրամցընենք:
ե.

Խօսքն աւարտած չէր տակաւին, և բոց մ' ահա կերևայ.
Քառասուն ուսմը մէկէն կերթան փայլակի պէս
Անգլիացւոյն ծակել նաւերն արքայական...

Նաւերէն մէկուն հոգին լոկ մընաց:
Ա՛լ ուրիշ բան չի լըսուիր բայց թնդանօթի ձայնը խուպոտ,
Տախտակներու ճայթիլն ու մոռնչը ծովուն.
զ.

Բայց թշնամիէն հիմա մենք հազիւ մէկ քայլ հեռու ենք.
Ի՞նչ երջանկութիւն, ախ, ինչ հեշտութիւն.
Աուֆրեն, անվախ ու գունատ,

Նւ որ ծածքին վըրայ անշարժ կը կենար,

—Տղանք, պողոսց վերջապէս, ալ կրակ մի ընէք,
նւ էքսի իւղով զանոնք լաւ մ'օծենք:

Է.

Պօսքը դեռ բերանն էր, և ահա մեր նաւուն մարդիկը
կ'առնեն զեղարդ, սուխն, տապար:

Ճանկը բռնած, փրովանսցիները խիզախ

Կը գոչեն՝ «Սըւռնց նաւերը մտնենք».

Ու մէկ ոստումով անոնց նաւերուն մէջը ցատկեցինք,

Ու այն ատեն ըսկըսաւ մեծ կոտորածը:

Ը.

Ի՞նչ բուռն հարուածներ, ի՞նչ սարսափելի արիւնհե-
ղութիւն.

Այն ի՞նչ շրտիւղ կը հանեն կայմն որ կը կոտորի,

Ու ծածքը նաւուն որ նաւազներուն ոտքին տակ կը փլի:

Քանի քանի Անգլիացի ծովը կ'Թափին,

Մերոնց շատերն Անգլիացի մը կոկորդէն կը բռնեն

Ու Թաթերնուն մէջ զայն սեղմած կը սուզուին խորը ջուրին:

—Անհաւատալի կերևան ասոնք ձեզի, այնպէս չէ,

Ըսաւ բարի ծերուկն իր երգն ընդմիջելով.

Սակայն ճիշտ այնպէս եղած է ինչպէս երգը կը պատմէ.

Ճշմարիտ, կրնանք աներկիւղ խօսիլ,

Ես ինքս հոն էի, դեկն էի բռնած.

Ահա ինչու, հազար տարի ալ ապրիմ,

Ատիկա մըտքէս պիտի չելլէ բնաւ:

—Ի՞նչ, դուն մասնակցեր ես այդ մեծ կըռուին.

Բայց ինչպէս մանգաղ մը մուրճին ներքև որ զայն կը ծեծէ,

Մէկի դէմ երեք՝ անոնք յաղթեցին ձեզ անտարակոյս:

—Ո՞վ, ըսաւ՝ զայրոյթէն ծառայած՝ ծեր նաւազն, Անգլիա-
Յետոյ՝ ժպտելով

ցինքրը...

Ընդհատուած երգը խրոխտաբար շարունակեց:

Թ.

Արիւնի մէջ ոտնաթաթախ, այդ պատերազմը տևեց
ժամը երկուքէն մինչև գիշերը:

Ու երբ վառօղն ալ աչքերնիս կուրցընելէ դադրեցաւ,

Հարիւր հոգի կը պակսէր մեր ցոլանաւէն,

Բայց երեք նաւ, երեք, ծովուն տակը գացին,

Երեք աղւոր նաւ Անգլիոյ Թագաւորին:

Ժ.

Յետոյ երբ քաղցր հայրենիքնիս կը դառնայինք,
 Հարիւր հաս ուսմբ տանելով մեր նաւուն կողերը մխուած,
 Առագաստակալը կըտոր կըտոր, և առագաստները բըզիկ
 Պայլն անուշբրան, կատակի ձևով, բըզիկ,
 —Ընկերներ, ըսաւ, դուք հոգ մի ընէք,
 Ես Փարիզի Թագաւորին պիտի խօսիմ ձեր մասին:

ԺԱ.

—Ո՛վ մեր ծովակալ, քու խօսքդ անկեղծ է,
 Պատասխանեցինք, Թագաւորն անշուշտ քեզ մըտիկ կընէ,
 Բայց մեզ պէս խեղճուկ նաւաստիներու Թնչ պիտի շնորհէ.

Ձրգեցինք մեր տունն ու մեր ծովափը,
 Եւ իրեն համար վազեցինք կռուիլ ու զինք պաշտպանել.
 Կը տեսնես սակայն որ պէտք եղածին չափ հաց իսկ չունինք:

ԺԲ.

Բայց օր մ' երբ երկինք երթաս, դուն յիշէ,
 Երբ խոնարհին պիտի ամենքը փառաւոր անցքիդ շուրջը,
 Յիշէ որ ոչ ոք քու նաւազներուդ պէս քեզ կը սիրէ.

Դառնալէ առաջ մերին գիւղերը,
 Ո՛վ բարի Սուֆրէն, եթէ կարելի ըլլար ատիկա,
 Թագաւոր ըրած քեզ ձեռքի վըրայ կը պտըտցնէինք:

ԺԳ.

Մարթէկցի մըն է, որ՝ իրիկուն մը՝
 Ուռկանը ձգելով՝ այս երգն յօրինեց.
 Սուֆրեն Պայլն ելաւ Փարիզ մեկնեցաւ.

Ու կըսեն թէ անոր փառքին
 Նախանձեցան մեծամեծներն այդ երկրին,
 Եւ իր նաւազներն ալ անոր երեսն երբէք չը տեսան:

Ճիշտ ժամանակին ծեր կողովագործն
 Իր ծովային երգն աւարտեց,
 Վասնզի քիչ մընացեր էր որ արցունքէն ձայնը խըղղուէր.
 Բայց մըշակներուն համար շատ շուտով էր ան աւարտած,
 Որովհետեւ անխօս, մըտքերնին արթնցած
 Բերաննին կիսաբաց,
 Երգն աւարտելէն յետոյ դեռ երկար մըտիկ կընէին:

— Եւ ահա, ըսաւ, մին այն երգերէն

Որ կ'երգըւէին երբ Մարթա կ'մանէր *),
 Գեղեցիկ էին, տըղւփք, այդ երգերն ու քիչ մ'երկնկէկ,
 եղանակն հինցած է, սակայն ինչ փոյթ.
 Հիմա կ'երգեն նոր նոր երգեր
 Քրանսերէն լեզուով, ուր կը գտնուին
 Աւելի նուրբ բառեր..., բայց ո՞վ կը հասկընայ:

Եւ ծերունիին այս խօսքին վըրայ
 Երկրագործները՝ սեղանէն ելլելով՝
 Գացած էին իրենց զոյգերը տանելու
 Աղւոր հոսուն ջուրին մօտ,
 Եւ կախ ոտներով արիշին ներքև
 Վալապրեկցի ծերուկին երգը մըմուռլով,
 Զորիներնուն ջուր կը խըմցընէին:

Բայց Միրէյօ, միս-մինակ
 Մընացեր էր, ծիծաղկոտ,
 Ապրուա վարպետին որդւոյն Վինսենին հետ.
 Երկուքը մէկտեղ կը խօսակցէին
 Եւ իրենց գլուխները կըհակէին իրարու վըրայ
 Ինչպէս երկու ծաղկափըթիթ քապրիտէլ **)
 Զոր զըւարթ հովիկ մը վար կը ծռէ:

— Վինսեն կըսէր Միրէյօ,
 Երբ քո ժըժանըդ շարկած՝
 Կը թափառիս հոս հոն՝ կողով նորոգելու,
 Ո՞վ գիտէ որքան, որքան տեսած ես՝ պըտոյտներուդ մէջ,
 Հին հին դղեակներ, վայրենի տեղեր, գեղեցիկ վայրեր,
 Աղւոր հանդէսներ, ուխտատեղիներ:
 Մենք աղանոցէն դուրս ելած չունինք:

— Ճիշտ է ըսածդ, օրիորդ,
 Հաղարջներուն թըթու համէն
 Մարան այնքան կ'անցնի որքան ամանէն ջուր խըմելէն.
 Եւ գործ գտնելու համար եթէ պէտք է ենթարկուի
 Օդին խստութեանց,
 Ճամբորդութիւնն իր հաճոյքներն ունի նորէն,
 Եւ ճանապարհին շուքը տաքութիւնը կը մոռցընէ:

*) «Երբ Մարթա կը մանէր», առածաձև ասացուածք որ կը նշանակէ «աւելի երջանիկ ժամանակի մը մէջ, հին բարի ատենը»:

***) Քապրիտէլ, տունկ մը որ շատ տարածուած է հարաւային Ցրանսայի ջրամարգերուն մէջ:

Այսպէս, քիչ օրէն երբ ամառը գայ,
 Ձիթապարտուղի ծառերն երբ ծաղկի
 Ողկոյզներով ծածկըւին,
 Ճեփ-ճերմակ դարձած այգիներուն մէջ,
 Հացիներուն վրայ, քրթերնիս հովուն,
 Յովհաննաճանճն որսալ կ' երթանք՝
 Երբ՝ էն տաք օրերուն՝ կափ-կանաչ կը շողայ:

Պանութպաններն՝ յետոյ մենէ ծախու կառնեն զանիկա՛տ
 Թըզուկ-կաղնիներով ծածկըւած դաշտերուն մէջ որդան-
 կարմիրը
 Կը քաղենք, ու մերթ կըբրթանք լըճերուն մէջ տըզուկ
 Ա՛խ, ինչ սիրուն ձկնորսութիւն. բըռնել.
 Ոչ ուռկանի պէտք կայ և ոչ ալ խայծի.
 Կը բաւէ ոտքով զով ջուրը տրորել,
 Ու տըզուկն ինքնին կուգայ կը փակչի մեր սըրունգներուն:
 Բայց, խեղճ աղջիկ, գացած չես բնաւ Մարիամներուն
 ուխտատեղին..

Հոն է որ կ' երգեն. այնտեղ հիւանդներ
 Ամէն կողմէ կըբերեն.
 Մենք այնտեղ էինք տօնին ատենը:
 Իրաւ է՝ փոքրիկ էր եկեղեցին,
 Բայց սրբան ճիշեր, ու սրբան ուխտի նըւէրներ այնտեղ.
 — Ով սըբուհիներ, զօրքերնուդ զուրբան, գըթացէք մեզի:

Մեծ հրաշքին տարին է,.. ախ, տէր Աստուած,
 Այն ինչ տեսարան...
 Տըղայ մը կուլար, գետինը փըռուած,
 Վըտիտ բայց աղւոր՝ սուրբ Յովհաննէսին պէս. ու ողբագին՝
 «Ո՞վ սըբուհիներ, դարձուցէք ինձի աչքերուս լոյսը,
 Կըսէր, ու ձեզի բերեմ իմ գառնուկըս եղջերաւոր:

Անոր շուրջն ամենքը կ'արտասուէին.
 Եւ նոյն ատեն դանդաղօրէն, նշխարապահ՝ արկղերը
 Վար կիջնէին ժողովողին վրայ ծնկաչոզ,
 Եւ երբ չըւանը կը թուլնար, ամենքը մէկ՝
 Ինչպէս մեծ հով մ' անտառին մէջ, կը գոչէին,
 «Ազատեցէք մեզ, չարխափան սըբուհիներ»:

Բայց իր կնքածօր բազուկներուն մէջ,
 Երբոր իր փոքրիկ բարակ ձեռքերով
 Տըղան կըցաւ դպչիլ երեք երանելի

Մարեամբերուն մասունքին,
 Հըրաշագործ այն արկղերուն կառչեցաւ
 Փարուսովն ուժգին նաւաբեկեալին
 Որ ծովուն մէջ կը փաթըթւի տախտակի մը:

Բայց հազիւ իր ձեռքը գորովագին
 Մըրուհիներուն մասունքը բռնեց,
 —Աչքովըս տեսայ—յանկարծ գոչեց ան՝
 Ըսքանչելի հաւատքով մը.
 «Հրաշագործ արկղերն ահա կը տեսնեմ,
 Կը տեսնեմ մեծ-մայրս արցունքներու մէջ.
 Ծնւտ, շնւտ, երթմանք, բերինք զառննկա եղջերաւոր»:

Եւ քեզ ալ, օրիորդ,
 Աստուանձ պահէ թող աղւոր ու երջանիկ.
 Բայց օր մ'օրանց՝ եթէ շուն, դայլ, մողէս կամ օձ մ' ահագին
 Կամ մէկ ուրիշ թափառական անասուն մը
 Քեզ իրեն սուր ակունքերովը խայթէ,
 Դժբաղդութիւնն եթէ ուժերըդ քամէ,
 Մըրուհիներուն զընն աղօթէ, և շուտ կը բուժուիս:

Այսպէս ժամերը կանցնէին գիշերուան.
 Սայլակը՝ թափուր՝
 Անիւներուն կ'արձակէր շուքն ոչ շատ հեռու.
 Զրամարգերուն մէջ կը լսուէր մերթ հընչելը
 Բոժոժի մը.

Եւ բուիճակն երազուն
 Սոխակներու երգին իր ողբը կը խառնէր:

—Բայց քանի որ այս գիշեր լոյսը լուսնակին
 Ծաւերուն ու ջըրկոյտներուն վրայ է զարկեր,
 Կուղճս, ըսաւ Վինսեն, արշաւ մը պատմեմ՝
 Ուր քիչ մընաց որ մրցանակն ես առնէի:
 —Սիրով, ըսաւ պատանուհին միամիտ.
 Եւ աւելի քան երջանիկ, շունչը բռնած,
 Վինսենին մօտեցաւ:

—Նիմ քաղաքին Հարթավայրին վըրայ էր
 Որ այդ արշաւը կը տրուէր,
 Բազմութիւն մը՝ դիզուած,
 Գլխու մազէն աւելի խիտ,
 Խռնուեր էր այնտեղ՝ հանդէսը տեսնելու:
 Գլխաբաց, բուլիկ, թիկնոցակն հանած, շատ մը վագոզներ

Մրցարանին մէջտեղն արդէն եկեր էին:

Ամենքն յանկարծ կը նշմարեն Լակալանթօն,
Վազողներու թագաւորը,
Որուն անունն անտարակոյս
Քու ազանջդ ալ հասած է,
Այդ հռչակաւոր Մարսիլիացին,
Որ շնչասպառ ըրեր է շատ, շատ անգամ
Փըրովանսի ' Լ Իտալիոյ Էն դիմացկուն մարդիկը:

Ժան Քուէսսօ Սենիսկալէն պէս ազդերբ
Ու սըրունգներ ունէր ան.
Ունէր անագէ պընակներ՝ դարակ մը լեցնելու չափ,
Ուր իր արշաւներն էին փորագրուած.
Ունէր անյնքան ճոխ պատուոյ դօտիներ,
Որ գամերուն վըրայ իր տանը մարդակին՝
Պիտի կարծէիր տեսնել ծիածանն ամբողջ պարզուած:

Բայց անմիջապէս, գլուխնին ծըռելով,
Միւսները նորէն կը հազնին իրենց թիկնոցակները.
Լակալանթօին հետ ոչ ոք մրցիլ կը համարձակի.
Քրի անունով պատանի մը՝
Բարակ կազմով, բայց ջըլպինդ սըրունգներով,
Այդ օրն եկած Նիմ էր բերած իր կովերը.
Միայն անիկա
Յանդգնեցաւ զայն մրցումի հրաւիրել:

Ես որ դիպուածով ներկայ էի հոն,
«Է՛, հէրն անիծած, պողացի յանկարծ,
Մենք ալ վազող ենք»: Չբանձ ըլլայի.
Ամենքը վրաս թափեցան՝ «Շնուտ, վազէ տեսնենք»:
Հեղ մը մըտածէ. մինչև այն ատեն՝ դաշտերուն մէջէն,
Կաղնիները լոկ ունենալով ինձ իբր հանդիսատես,
Կաքաներու ետեւն լոկ էի վազած,

Ա՛լ պէտք եղաւ որ ասպարէզ ելլէի.
Լակալանթօն զիս տեսնելուն, սապէս կեցողց.
— Խեղճ տըղաս, դուն կրնաս կապել կօշիկներդ:
Ու նոյն ատեն կը պարփակէր
Մըկանունքներն իր պըրկըւած ազդերուն՝
Մետաքս վարտիքի մը մէջ՝ որուն շուրջը կը կախուէին
Տասն ոսկի բոժոժ:

Հանգչեցընելու համար շունչերնիս, շրթունքներնուս մէջ

Կ'առնենք ծրղօտ մ'ուռննիի.

Բարեկամի պէս՝ ամենքս իրարու ձեռք կը սեղմենք շուտ.
Անհամբերութեամբ դողալով ամբողջ,
Արիւննիս եռ ելած, երեքս ալ՝ ոտքերնիս
Գրծին վըրայ դնելով ու վերցընելով, նըշանին
Կը սպասենք: Նըշանն անա կը տըրուի.

Փայլակի պէս, երեքս ալ դաշտը կը լափենք,
Ես եմ, դուն ես. ասպարէզին մէջ ընդարձակ՝
Փողի յորձանք մը մեր ոստուկները կը պաշարէ.
Օղբ մեզ կը տանի, մազերնիս կը մըխայ.
Ա՛խ, այն ի՞նչ եռանդ, ի՞նչ վազք մուկէին,
Այնպէս բուռն էր մեզ վառող կրակն, որ վայրկեան մը
Կարծեցին թէ պիտի երեքս ալ մըցանակը շահէինք.

Վերջապէս ես առաջ անցայ:

Բայց անա այդտեղ իմ բաղդըս դարձաւ.
Վասըն զի երբ խրոխտ ոգիի մը պէս՝
Յիմարաբար կը սլանայի,
Յանկարծ, ոգեսպառ ու գոյնըս նետած
Ճիշտ այն պահուն ուր ես զանոնք կանցնէի,
Շունչըս կըտրած ինկայ գետին փոռեցայ:

Անոնք երկուքն, ինչպէս մեր էքս քաղաքին մէջ՝
Քաւաքարտէ ձիերը որ կըպարեն,
Կը սլանան քայլով մը կանոնաւոր: Մարսիլիացին
Կըկարծէր արդէն թէ ապահով էր իր յաղթանակը.
Սակայն, օրիորդ, Մարսիլիացին
Մուրիէսցի Գրիին մէջ
Իր մարդը գըտաւ:

Բազմութեան մէջէն,

Արդէն մօտեցեր էին թիրախին.
Տեսնելու էիր, աղւոր օրիորդ, Գրիին ցատքելը.
Լեռներու վըրայ, որսարանի մէջ՝
Զըկայ եղջերու ոչ ալ նապաստակ
Որ վազելու մէջ այդքան ջիղ ունենայ:
Լակալանթօ կը խոյանայ գայլի նըման ոռնալով:

Փառքով պըսակուած,

Գրի մըցանակին ցիցը կըգրկէ.
Բոլոր նիմցիք կ'երթան անոր մօտ կը վազեն.

Կ'ուզեն գիտնալ անուէն անոր ծընած տեղին.
Անագէ պնակն արևուն տակ կըցուլայ.
Ծնծղաներն ուժգին կըհնչեն. ու սրինգը կ'երգէ. և Գրի
Կը ստանայ պնակն անագէ:

— Իսկ Լակալանթօն, հարցուց Միրէյօ.

— Չոգած փոշիի մառախուղին մէջ
Ձոր կ'յարուցանէր ոտնահարութիւնը ժողովրդին,
Ան իր երկու ձեռքով ծունկերը կըսեղմէր,
Ու հոգին խոցուած
Այն անարգանքէն որ զինք կ'անպատուէր,
Ճակտէն ինկած քրտինքներուն առատ արցունք կը խառնէր:

Քրի մօտեցաւ ու բարեկց.

— Կապելայի մը ձողիքին տակ, եղբայր,
Եկնուր, ըսաւ անոր, եկնուր ինծի հետ,
Ձըւարճանանք այսօր, վաղուան ձրգենք ողբը.
Եկնուր, բարի յաջողութեան խըմենք մէկտեղ.
Այս մեծ կրկեսէն անդին, հոն, հեռուն,
Ինծի ալ քեզ ալ՝ դեռ շատ արև կայ:

Բայց վեր առնելով իր դէմքը գունատ,
Եւ իր մարմինէն որ կը դողդողար
Փրցընելով ու հանելով ոսկէբոժոժ վարտիքը,
«Քանի որ տարիքն, ըսաւ, իմ ուժերըս կը խորտակէ,
Առ, քնկդ է աս.
Երիտասարդութիւնը քեզ կը զարդարէ կարապի մը նըման.
Քեզի կ'իյնայ կըրել վարտիքն էն ուժովին»,

Այսպէս խօսեցաւ.

Եւ խրոնրւած ամբոխին մէջ
Տըխուր՝ ծայրահատ հացիի մը պէս,
Անհետացաւ մեծ վազողը,
Ոչ Յովհաննու տօնին, ոչ սուրբ Գեորգիին,
Ալ անկէ ետքը ոչ մէկ տեղ մը երևցաւ՝ վազելու:
Կամ ուռած տիկին վրայէն ցատքելու,

Լըտտենիներու Ազարակին մէջ,

Այսպէս Վինսեն բոլոր գիտցածը կը թափէր.
Եւ իրաւ երեսները կը շիկնէին,
Մե աչքը բոց կ'արձակէր:
Շարժումներով ալ ըսածները կը շեշտէր,

Եւ իր խօսքերն առատ առատ կը հոսէին
Ինչպէս Մայիսի խոտերու վրայ թօն մ'յանկարծական:

Ու ծղզրիղներն, որ բունծերուն մէջ կ'երգէին,
Քանի հեղձանի մըտիկ ընելու համար՝ լրոնցին՝
Յաճախ, սոխակներն ու գիշերահաւն .

Անտառին մէջ մունջ կեցան

Ու մինչև հոգոյն ալքերն ազդուած

Կտրած ոտերու դէզին վրայ նըստուկ,

Միւրէյօ պատրաստ էր մինչև լոյս աչքը չըգոցելու:

— Ինծի այնպէս կուգայ, կ'ըսէր իր մօրը,

Թէ պարզ բանտրի տըղայ մ' ըլլալով՝

Հըրաշալի կը խօսի... Մայր, մեծ հաճոյք է

Ձըմեռը՝ քընանալ. բայց հիմայ, գիշերը

Այնքան պայծառ է որ չ'ուզեր մարդ քընանալ.

Դեռ կենանք մըտիկ ընենք: Եթէ իմ գիշերներս ամբողջ

Ու կեանքըս բոլոր զինքն ունկնդրէի՝ չէի կշտանար:

ԱՐՁԱԿ ՉՈՊԱՆԵԱՆ